

### ՀՈՂԵՎԱՐԳԻ ԲԱԶՈՒԿՆԵՐՈՒ ՄԷՋ

բառէն մտիկ կ'ընեն մեր թշուառ երկրին պատմութիւնը: Եւ յետոյ կը տեսնէինք որ կը հեռանային անոնք մեզմէ՝ արիւնաներկ, կապուտին մէջ:

Իմացանք, ո՞վ քերթողուհի, թէ բոլոր այդ ամպերը քեզի պատմած են մեր արիւնազիր պատմութիւնը:

Ելիր, ո՞վ հայուհի, քու հայրենիքէդ կու գանք. տես մեր վտիտ ու տփփոյն ղէմքերը՝ արցունքներէ ակօսուած:

Քու բզկտուած հայրենիքէդ կու գանք, ուր ժամանակաւ արոստուած են հալածուած նախնիքդ, ինչպէս կընէ մերկնները: Գիտենք թէ անոնք իբրեւ ժառանգութիւն թողած են քեզ թախիծը. եւ զայն մենք չենք սւեր երգերու մէջ, եւ զայն չենք տեսներ քու սեւ աչքերուդ մէջ:

Ելիր, հայ քերթողուհի, մեզի ուղղէ նայուածքըդ տխուր ու մտածկոտ: Մենք Արարատի արցունքն ենք, հեռու քեզմէ ցօղն երկնքին:

Հայաստանի մարտնացած տիրութիւնն ենք. հեռու քեզմէ արձանն անկնկնայ:

Կ'ուզենք ապրիլ, ցաւոտ սիրտն ենք հայ ժողովուրդին. կ'ուզենք ապրիլ վառուելու իբրեւ մոմ մը անսպառ. կ'ուզենք ապրիլ լաւու համար. զի դու, ո՞վ քաղցր քոյր, քու արցունքդ տոբիր մեզի:

Կ. Մ. ՊՅՏՈՒՐԵԱՆ



### ՎԵՐՋԻՆ ԵՎ ՍԵՎԿԷ

Վ. Աղանդի յիշատակին

Ես իր վերջին տրիսուր նամակն կարդացի. — «Իմ ողջոյններս կը ղըրկեմ հայ որբերուն»: Վերջին անգամ, սեւ օրբում հիւանդի Չէր մտացել եղբայրներին իր սիրուն: — «Իմ ողջոյններս կը ղըրկեմ հայ որբերուն»:

— «Քայց հիւանդ եմ...» ևս գիտէր թէ պիտ' մեռնէ լուսնակի վառ գրկին մէջ գիշերով ինէր, Պիտ' իր գուռէին իր քընարի վառ թեւեր, երգած երգերն պիտի լային շիրմին քով: Եւս գիտէր՝ թէ պիտի մենկեր գիշերով:

Ան, իր վերջին թախծոտ նամակն կարդացի, — «Քայց հիւանդ եմ...» գիտէր մեռնել, այո, Արզեթ գիտէր՝ իր ճիշատակն պաշտելի լրաց... Այս աշխարհում հըսկայ արձան է կանգնած: Օ, Բոյր, արգէն քո Անուն է պաշտուած...»

ԱՊՄԵՆ ԵՐԿԱՊ

Երբ մութը իր տիրութեամբ ու լուսթեամբ կը ծանրանար Ագ-Հիսարի վրայ, միայնակ կը մնար փոքրիկ Զաքարը իրենց սեւ սենեկին մէջ. Գիշ մը վերջ պիտի գար իր մայրը՝ օրուան աշխատութենէն յոգնած, և պիտի վառէր կանթեղը. Հազար թէ նուազ լոյսը սենեկին մէջ մեղմաւոր՝ ձուարթութիւն մը կը բերէր, Զաքար, ամէն իրիկուն իր մօրը զիւրկը կը նետուէր, երկու ձեռքերով ձեացուցած օղակին մէջ կ'անէր իր մօրը գլուխը. և անոր համար իր ճակտին ատենէն ետք՝ կը հարցնէր պարզութեամբ մը.

— Մայրիկ, ես հայրիկ չունիմ. Մանկամարդ կիրք կրկին կը համբուէր փոքրիկին բերանը, և արցունքները ձգելով այդ անմեղ մանկան դէմքին վրայ՝ կ'ըսէր.

— Ունիս, զաւակս, ունիս...

1900էն վերջ քանի մը տարի, շարունակ, ամէն իրիկուն կանթեղին նուազ լոյսը հանդիսատես կ'ըլլար այս մի և նոյն ցաւոտ պատկերին:

\* \* \*

1895ի սեպտեմբերի 27ին, կէսօրէն ետք՝ դեռատի հարս մը Վարսենիկ իր տանը կից փոքրիկ պարտեզին մէջ երկու ծառերու վրայ ձգած էր ճորտանը, որուն մէջ պիտի քնանար իր նորածինը: Աղբաւ նիկ զաւակն էր որ կը գգուէր ան:

Քնացիր, զաւակս, ջընացիր, Օրբանդ ամբողջ ոսկի է. Քնացիր, Զաքարս, ջընացիր, Պիւլպիւլն վերեւը կայներ է...

Վարսենիկ կ'երգէր փափուկ ձայնով մը, ձեռքի գուլպան հիւսելով, և կ'օրօրէր Զաքարիկը՝ ոտքը ճորտանին չուանին կապած:

Փոքրիկ Զաքարը դադարեցաւ լալէ, և ղեռ վարսենիկ կը շարունակէ իր օրօրը:

Ան միտքը ամբողջ սեևեած է իր զաւա-  
կին վրայ, և չի լսեր այն խուլ գոռում  
գոչումները, որ կու գան մարելու ծառե-  
րուն տերևներուն խշրտոցին մէջ:

Քիչ մը վերջ վարսենիկ իր անոյշ համ-  
բոյրը տուաւ Զաքարիկին ճերմակ ճակ-  
տին, և անոր կաթնեղէն մարմինը ճան-  
ճերէն պաշտպանելու համար՝ սպիտակ քոզ  
մը ձգեց երեսին վրայ:

Վարսենիկ՝ հազիւ թէ զաւկին գլխուն  
մօտիկ պիտի նստէր իր ձեռքի զուլպան  
հրահելու, յանկարծ ծեր թուրք մը յար-  
ձակեցաւ իր վրայ, և ձեռքերը կողերուն  
վրայ պրկելով, զայն հրելով դէպ ի տուն՝  
ղոնէն ներս ձգեց:

Վարսենիկ աստիճան չունեցաւ և չկրցաւ  
ալ զրուսն ետին դարձնել, և չտեսաւ ի-  
րեն անձանօթ աղտոտ մօրուքի մէջ կոր-  
սուած տգեղ դէմքը:

Անդին՝ շուկային մէջ Զարը սկսած  
էր. տեղացի և շրջակայ թուրքեր սուրե-  
րով, կացիններով, հրացաններով զինուած՝  
կը յարձկէին հայ խանութպաններուն վը-  
րայ, և աստին Վարսենիկին տան մէջ  
մանրանկարը կը գծուէր դուրսի մեծ կը-  
ռիւին:

Խերուներին կը պաղատէր գետին փռուած՝  
տկար Վարսենիկին դիմաց, և իբր թէ իր  
կեանքի զթուրիւնը կ'ուզէր անկից՝ որուն  
դէմքը կը բոցավառէր կատաղութենէն, և  
աչքերը կարծես կայծակ կը փայլատա-  
կէին:

Պարկեշտ և հաւատարիմ կնոջ անյող-  
ղորդ կամքին դիմաց ծեր թուրքը կամաց  
կամաց իր քաղցր կարեկցական ժպիտը  
վերուց, զայն տխրեցուց, թթուեցուց, և  
ահա քիչ վերջ՝ երկու ամպոտ դէմքեր,  
երկու կատաղի նայուածքներ իրամուլ կը  
բաղիին, ու թուրքը՝ հիմակ՝ իր ուժը  
կ'ուզէ ձեռք առնել, ոտքի կ'ելլէ և ձեռքը  
կ'երկնցնէ գետին ձգելու համար տկար  
արարածը:

— Աւետ... կը պոռայ կինը յուսա-  
հատօրէն:

Հոն չէր իր սիրելի Աւետը. ան արիւն-  
ներու մէջէն փախչելով՝ դէպ ի տուն կը

վազէր, իր կինը և Զաքարիկը պաշտպա-  
նելու համար...

Թուրքը իր ջղոտ ձեռքը երկնցուց ու  
բռնեց Վարսենիկի ձախ թևը: Առաջին  
սպառնալիքն էր աս:

Վարսենիկ՝ «Մատաղ ըլլամ զաւկիս»,  
ըսաւ, և չթողուց որ ծերը իր երկրորդ  
սպառնալիքը փորձէր. ան ալ ձեռքը կը-  
ցաւ տեղաւորել իր ախոյեանին մօրուքին  
տակ. մայրական սէրը, պատիւի պաշտ-  
պանութիւնը՝ իր ջղերը զօրացուցին. Վար-  
սենիկ իր մատներուն մէջ առաւ ծերու-  
նիին նիհար վիզէն դուրս ինկած խոշա-  
փողը և սղմեց զայն այն բոլոր բռնովը  
որ ունեցեր էր այդ վայրկեանին, և բոցա-  
վառ աչքերը անոր կարմրացող աչքերուն  
ուղղած՝ շուտով գետին տապաւեց զայն՝  
որ իր դիմաց վայրկեան մ'առաջ ծունկի  
եկած էր:

Թուրքը աչքերը անթարթ Վարսենիկին  
ուղղած՝ հազիւ կրնար շունչ առնել. փոր-  
ձեց ինքզինքը վեր հանել գետնէն, բայց  
Վարսենիկի ծունկը կը ճնշէր իր կուրծքը:  
Անխօսուն, ակոսները սեղմելով, իր ծուն-  
կին և ալ ձեռքին վրայ կը կենդրոնա-  
ցընէր ուժը. և քաջաբար ուզեց հանդի-  
ստտես ըլլալ վաւաշտ ծերունիին պար-  
տութեան: Փանի մը վայրկեան ետք ծե-  
րունիին դէմքը կապուտցաւ, բերանը բա-  
ցուեցաւ և դեռ Վարսենիկ թող չի տար  
անոր խոշափողը. ճակտին անոյշ քրտինքի  
կայլակները իր թշնամիին աղտոտ մօրու-  
քին վրայ կ'իյնային ու գետին կը սա-  
հէին, և դեռ Վարսենիկ կը շարունակէ  
ուժով անոր կոկորդը սղմել և կուրծքը  
ճգմել:

Գրեթէ քառորդ մը անցած էր երբ Վար-  
սենիկ իր փորքիկ Զաքարին ձայնն առաւ.  
և քիչ վերջ ներս մտաւ Աւետ՝ ալ թևին  
վրայ առած զաւակը. Աւետ վստահ էր  
թէ իր կինը հոն էր, բայց քանի մը ըսպէ  
ան ոչ մի առարկայ կը տեսնէր հոն. սար-  
սափը, դուրսի լոյսը զինքն իր սնան խա-  
ւարին մէջ թողուցին:

— Վեցփաթուկս, Վարսենիկ, պաշտ-  
պանուի՛նք:

— Չեռքէս շի կրնար ազատիլ, Աւետս, ուժով սղմած եմ կոկորդէն:

Իրարու խօսք չէին հասկնար այդ առաջին վայրկենին. Աւետ ըէ՛վալձէրը կ'ուզէր դուրսի կորիւն համար, որուն անգլոտակից էր Վարսենիկ. և ան կը կարծէր՝ թէ Աւետը իրեն օգնութեան պիտի գար հրազենով:

Վարսենիկ նորէն նայեցաւ իր էրկանը և տեսաւ որ արիւն կը վազէր անոր ձախ թեւէն. և բացազանչեց.

— Արի՛ն է որ կը վազէ ձեռքէդ:

— Այո՛, ջարդ կայ...

Եւ հիմայ նշմարեց Աւետ՝ թէ իր քաջարի կինը կոկորդ մը կը սեղմէր. ու երբ նա աւելի մօտեցաւ երազի մէջ ալլալլածի նայուածքով, Վարսենիկ քաջարբ ըսաւ.

— Աւետ, պատիւս ու սիրոյս զոհն է աս:

Աւետ ձեռքը թուրքին ճակտին վրայ դնելէ ետք վճռեց.

— Ստակած է արդէն:

Եւ երկուքն իրարու պլլուած անխօսուն՝ ուրախութեան արցունքներով մէկգմէկ թրջեցին, մինչդեռ փորձիկ Ջաքարը գետնին վրայ կ'արտասուէր:

\*  
\*\*

Ազ-Հիսարը ջարդուած էր, և բոլոր զոհերը հայերն էին: Աւետ, որ ձեռքէն վիրաւորուած էր՝ քանի մը օր ստիպուեցաւ տուն մնալ:

Չարդէն ետք թեմին առաջնորդը (Ստ. Արքեպ. Յ.) անվեհեր մտած էր իր ջարդուած ժողովրդեան մէջ, օրհնելու արտասուանքով բոլոր հայ զոհերու մարմինները. և ան՝ պատարագով մը երկնքի կը յանձնէր բոլոր այդ նահատակները:

Մի և նոյն օրը մինչդեռ բոլոր քաղաքը իրենց մեռելները, վիրաւորեալները կ'արտասուէին, Վարսենիկ իր Աւետը կ'ողբար:

Նոյն առաւօտը քանի մը ոստիկաններ կեած էին զինքը դատարան տանելու իրրեւ մարդասպան: Աւետ խոստովանեցաւ՝ թէ ինքն է ձեր թուրքը սպանողը. և

ինքնապաշտպանութեան պարագան միայն սա շնորհքը ըրաւ իրեն՝ որ փոխանակ կախուելու՝ տասնևհինգ տարուան բանտարկութեան պիտի դատապարտուէր:

Այդ արդէն մեծ շնորհք մ'էր հին ըէ՛ծի մի օրով: Նոյն տարուոյն հոկտեմբերի սկիզբը Աւետ շղթայակապ Պոլիս փոխադրուեցաւ քանի մը ուրիշ հայերու հետ:

Փիշեր ու ցորեկ Աւետի աչքին դիմացն էր այն անգելի և վսեմ պատկերը՝ որուն մէջ իւր կինը յաղթական կը հանդիսանար. և երբ կը մտածէր թէ իր գարնանային կեանքը պիտի խամբէր բանտին մութ պատերուն մէջ, առանց այլ ևս իր քաջարի և հաւատարիմ կինը տեսնելու ու իր սիրասուն զաւակը համբուրելու, այդ մտածութիւնը զսոսն էր իրեն համար: Եւ այս էր որ թշուառ երիտասարդը զրկեց չոր հացին ախորժէն, վատոյժուց զայն, և տասնհրկու տարիներու մէջ զինքն ըստուր մը դարձուց բանտին մութ պատերուն մէջ:

Ու օր մը, գեղեցիկ օր մը՝ վճռեց բանտին բժիշկը՝ թէ արդէն թրքախոր սպառած է երիտասարդ Աւետին կեանքին խղը, ու քանի մը օրուան կեանք միայն կու տար: Այդ օրը 1908ի Յուլիս 15ն էր, երբ արդէն սահմանադրական թուրքին բոլոր իր բանտարկեալներուն ազատութիւն կը շնորհէր:

\*  
\*\*

Վարսենիկ սեւեր հագաւ օրերով. թրշուառ կնոջը երկու եղբայրներն ալ ջարդի օրը սպանուած էին:

Իրեն համար ոչ արեւը կը ծաթէր, ոչ թռչունները կ'երգէին. իրեն միակ սփոփանքն էր նստիլ այն մութ բակին մէջ՝ ուր խղզեց իրենց տունը կործանող ձեռք. որ՝ ստէպ իրեն կ'երկնցնէր ջղուտ ձեռք, և Վարսենիկ զրկի զաւակը գետին դրած՝ ոտքի կ'ըլլէր իր պատիւը պաշտպանելու համար. ու յետոյ կը սթափէր՝ «Սիրուականն է» ըսելով: Հազիւ ամիս մը տեկց

իր ունեցած պաշարը, ամանները դատար-  
կեցան և ձմեռը վրայ կը հասնէր:

Վարսենիկ պիտի ընտրէր այդ մութ սե-  
նեկին մէջ մեռնիլ՝ եթէ իր ստինքները  
չցամբէին Չաքարիկին բերնին դիմաց՝ որ  
վարդի կողմնն էր երկու փուշերու մէջ:

Ի սկզբան ձեռագործով իր օրուան հացը  
կը վաստկէր. և տարիներ վերջ ստիպուե-  
ցաւ ուրիշներուն քով կամ մետաքսի գոր-  
ծարանները աշխատիլ:

Վարսենիկի վառվառն դէմքը՝ սեւերու  
մէջ օրէ օր գունատիլ սկսաւ. իր դրացի-  
ներն ալ զայն նշմարեցին. տաժանելի  
աշխատութիւնը, իր Աւետը, Չաքարին  
ապագան, այս բոլոր ճնշող մտածութիւն-  
ներուն մէջ նա կը հալէր ու կը մաշէր:  
Յուրտին, կէս գիշերին ան պիտի ելլէր  
տասներկու ժամ աշխատելու համար. և  
իւր սե զգեստներուն դիմաց՝ սպիտակ մե-  
տաքս պիտի բանէր...

Վարսենիկ քաշքշեց իր կիսնքը ամբողջ  
տասներեք տարիներ՝ առանց օր մը իր յոգ-  
նած ու տկար մարմնոյն հանգիստ տալու,  
քանի որ ան օրուան աշխատութեամբ պի-  
տի կերակրուէր:

Երբոր 1908ի Յուլիսի 11ը Ազ-Հիսա-  
րին ալ ծագեցաւ, երբոր Սահմանադրու-  
թեան հաստատման լուրը հոն հասաւ,  
Վարսենիկ անկողին ինկած էր պաղ քըր-  
տինքներու մէջ:

Չաքարիկը արդէն մեծցած դպրոց կ'եր-  
թար քանի մը տարիներէ ի վեր: Յուլիսի  
• 15ին իրենց վարժապետը լրագրին սա  
լուրը կը կարդար. «Վեհափառ սուլթանը  
հրաման հանեց բոլոր բանտարկեալները  
ազատ արձակել»:

Չաքար իր շունչը մօրը անկողինն քով  
առաւ.

— Մայրի՛կ, Սուլթանը հրաման հանե-  
ր է ազատել բոլոր բանտի մարդիկը: Հայ-  
րիկս ալ պիտի ազատի, այնպէս չէ՞:

— Այո՛, այո՛ զաւակս, ըսաւ Վարսե-  
նիկ լալով:

Եւ Չաքար իր մօրը նիհար ու գունատ  
դէմքին վրայ ուրախութեան զգացում մ'իսկ  
չ'ընշմարեց:

Եւ ի՞նչպէս հրճուէր ան այդ լուրին  
դիմաց, քանի որ կը խորհէր թէ տկար  
բազուկները պիտի չ'կարենային իր մէջ  
սեղմել Աւետը...

Օր մը ետք Վարսենիկ իր անկողինն  
մօտիկ կանչեց իր զաւակը. մոմ դարձած  
շրթներով սառած համրոյրը դրոշմեց անոր  
ճակտին և արտառըով ըսաւ.

— Գնա՛ զաւակս, գնա՛, Աստուած հետդ  
ըլլայ:

Չաքար իր քանի մը ընկերներուն հետ  
Պոլիս պիտի երթար՝ իր հօրը հետ մօրը  
գերկը վերադառնալու համար:

Եւ ի՞նչ հրճուանքով ըրաւ նա իր այդ  
ճամբորդութիւնը... Նոր տեսարանները,  
նոր քաղաքները, նոր դէմքերը իր աչքին  
չէին երևար. Պոլիսը որ կը տեսնուէր հե-  
ռուէն, իր գեղեցկութեամբ, իր վիթխարի  
շէնքերով, մինարէներով՝ չգրաւեց պատա-  
նիին ուշադրութիւնը: «Հայրիկս պիտի  
ազատի, հայրիկս պիտի տեսնեմ». աս  
էր անոր պատասխանը ամէն անոնց՝ ու-  
րոնք իրեն կը մօտենային:

Իզմիտէն մեկնող շոգենաւը Ղաւաթիոյ  
քարափը մօտեցած էր իրիկուան դէմ: Չա-  
քարը նոյն գիշերը իր ընկերներուն մօտ  
անցուց, և երկրորդ օրը կանուխ՝ Չաքարի՛է  
գնաց, ուր բանտուած էր հայրը: Վսեմ  
շէնքը, իր դրան դիմաց փոռուղ սանդուխ-  
ներով՝ վայրկեան մը գուարթացուց պա-  
տանին. չէ՞ որ ան հազար անգամ գեղեցիկ  
էր իր տնակէն, և չէ՞ որ իր հայրը այդ  
փառաւոր շէնքին մէջ հիւրընկալուած էր:

Չաքարիկ հոն իր դժբախտ ընկերակից-  
ներուն մէջ կեցած՝ հօրը երեւալուն կը  
սպասէր:

Ժամ մը վերջ արդէն մի առ մի դուրս  
կ'ելնէին նիհար ու գունատ դէմքեր, «Փա-  
տիշահըմ չօք եաշա» աղաղակելով. շա-  
տերուն ամսուան մը մօրուքը իրենց ծնօ-  
տին վրայ. և շատ դիւրին էր ճանչնալը՝  
թէ ատոնք տարիներով բանտերու սե պա-  
տերուն մէջ նետուածներն են:

Ամէնքն ալ ժպիտ ունէին իրենց դէմքին  
վրայ և ժողովողեան ծափերուն դիմաց  
թեկկապներ կ'ընէին շարունակ:

Ձաքար երեսը ժպտուն՝ աչքերը չորս կ'ուզէր ընել, վայրկեան մ'առաջ տեսնելու համար հայրը. և կը նախանձէր նա բոլոր իր այն հասակակիցներուն վըրայ՝ որոնք զուարթութեամբ ցատկելով իրենց հօրը բազուկէն կը կախուէին, և երբեմն դէպ ի բանտը կը դարձնէին դէմքերնին, ուր հալած ու մաշած էին իրենց հայրը կամ եղբայրը:

Ձաքար՝ իր, իր քաղաքին և հօրը աւնունը կու տար ստէպ, քանի որ չէր ճանչնար հայրը. և ո՛չ մէկ դէմք չէր ժպտեր իր աչքերուն դիմաց. և բոլոր աւնոնք որ իր առջևէն կ'անցնէին՝ տիրութիւն մը կը թողնէին թշուառ պատանիին վըրայ:

Կեցաւ ժամերով հոն խնտուձներու, ծափերու մէջ, և զինքը կիզող արևը քաշուեցաւ իրմէ, ու մնաց պահ մը իր մօտի պալատներուն կէս մէջքէն վեր. ու մէկը զտնուեցաւ վերջապէս՝ որ մօտեցաւ իրեն և հարցուց.

- Ի՞նչ կ'ուզես, զաւակս:
- Հայրիկա կ'ուզեմ:
- Բանտն էր:
- Այո՛, իմ տարիքիս չափ բանտը կեցած էր:
- Անո՞նք:
- Աւետ:
- Ո՞ր տեղէն:
- Ազ—Հիսարէն:

Եւ իսկոյն այդ բարի հայը բանտապանին գնաց և թարգման եղաւ իր փոքրիկ ազգակցին:

Բանտապանը նորէն հարցուց՝ հայ թարգմանին բերնով.

- Ի՞նչ է հօրդ անունը:
- Աւետ Ձ...
- Ո՞ր տեղէն է:
- Ազ—Հիսարէն:

Եւ գնաց տեսրակներուն մէջ փնտռելու այդ անունը՝ բանտին թիւը իմանալու համար:

Քառորդ մը ետք, բանտապանը կրկին երեցաւ, շատ տխուր դէմքով, ուսկից բան մը չհասկցաւ փոքրիկը. և իբարու քանի

մը խօսք փոխանակելէ ետք բարի հայը հոն թողլով փոքրիկը՝ բանտապանին հետ գնաց Աւետը տեսնելու:

Թշուառ երիտասարդը կանթեղի մը նուազ լոյսին մէջ մահուան հետ կը գալարուէր. հանդարտ էր թէև, բայց ոյժ մը կար իր մէջ՝ որով կը դիմադրէր մահուան. պիտի մեռնէր, բայց չէր ուզեր մեռնիլ. հառաչանքներու հետ՝ «Վարսենիկ, զաւակա, կը մեռնի՛մ» կը կրկնէր ստէպ, և նիհար ձեռքերը երբեմն դէպ ի դռնակը կ'երկնցնէր և երբեմն ինքզինքը կը զրկէր: Բանտապանը լուռ արտասուեց և հայն հեկեկաց:

Եւ յետոյ քիչ մը հետուն երթալով խորհուրդ ըրին.

- Իր զաւակը հոս բերենք, ըսաւ հայը:
- Բերենք, ըսաւ բանտապանը. խեղճը կամ շուտով կ'ազատի հոգեվարքի տագնապներէն և կամ կը բժշկուի:

Քիչ վերջ հայը արցունքներ աչքերուն մէջ՝ ձեռքով նշան ըրաւ Ձաքարին. և պատանին ուրախութեամբ վեր ելաւ սանդուխներէն ու յետոյ նորէն վար իջաւ՝ տիրութիւնը դէմքին վրայ սասուկացնելով. մութ սրաներէն անցնելով՝ հազիւ երբէք սիրտ կ'ընէր ներս նայելու այն դռնակներէն՝ ուր մութը թանձրացեր էր:

— Հո՞ս է հայրիկա, ըսաւ փոքրիկը, երբ իրեն ընկերացող հայը յանկարծ կեցաւ:

- Այո՛, հոս է, քիչ մը տկար է:

Եւ զինքը դռնակէն ներս անցուց, ինքը և բանտապանը զուրս մնացին, վասն զի ներսը իրենց սեղ չկար:

Աւետ բազուկներուն մէջ գտաւ իր զաւակը. աչքերը գերեզմանէն ետ դարձուց, համբուրեց զայն, սեղմեց իւր հիւանդ կուրծքին վրայ, հառաչեց, և քանի մ'անգամ երկնեց.

- Ձաքարիկա:
- Հայրիկա...

Եւ յետոյ պատանին միամտութեամբ ըսաւ.

- Մայրիկա հիւանդ է, քեզի կը ըսպասէ:

— Վարսենիկս, զոհս, Չաքարիկս...

Աւետ քանի մ'անգամ կրկնեց այս ա-  
նունները և յետոյ սեղմեց Չաքարիկը իր  
կուրծքին վրայ և աչքերը մութ առաս-  
տաղին ուղղած մնաց շնչասպառ:

\*  
\*\*

Ղալաթիոյ քարափէն, առաւօտեան, կը  
մեկնէր շոգնաւը դէպ ի իզմիտ. բոլոր ան-  
ցորդները՝ ըլլային թուրք կամ հայ՝ կա-  
րեկցութեամբ մը կը դիտէին այն գէմը  
որ դէպ ի Չաքարիկէ ուղղուած կ'արտա-  
սուէր միշտ:

Չաքար՝ իր հօրը պաղ բազուկներէն  
բաժնուած՝ մօրը կը դառնար:

Չաքարիկէն կը կորսուի հեռաւորութեան  
մէջ, Չաքար նորէն կը շարունակէ դէպ  
ի այդ կողմը նայիլ. կը յուսայ թէ վեր-  
ջին բուպէին իր հայրիկը պիտի երևայ  
թերևս ամպերուն մէջէն:

Պոլիսը կը հեռանայ, կ'անհետի հեռա-  
ւորութեան մէջ. Չաքարիկ աչքերը չի  
բաժնեք այն կէտէն՝ ուր թողած էր իր  
հայրը անկենդան:

Յանկարծ նա կը ցնցուէր՝ երբ կը յիշէր  
այն նիհար բազուկները որ զինքը կուրծքի  
մը վրայ սեղմեցին. և զիտէր ան թէ քիչ  
վերջ նորէն մօրը նիհար բազուկները իր  
մէջ պիտի առնեն զինքը:

Չաքարիկ իր գեղն հասաւ. իրմէ առաջ  
եկած էր արդէն հօրը մահուան լուրը:  
Բոլոր զինքը ճանչցողները գլուխնին շար-  
ժելով կը փափսային իր ետեկէն.

— Թշուառ տղայ...

Գիտէին թէ մօրը կեանքի ժամերն ալ  
համրուած էին:

— Չաքարիկս, Աւետս, կը կրկնէր  
Վարսենիկ, երբ պատանին իր հիւանդ  
մօրը սենեակը մտաւ. ու դժբախտ կինը  
զաւկին դէմքին վրայ կարդաց մահուան  
անկողնէն՝ թէ Աւետը ալ պիտի չդառնայ:

— Չաքարիկս, Աւետս, Չաքարիկս,  
կրկնեց Վարսենիկ իր բազուկներուն մէջ  
առած իր զաւակը:

Փորքիկը ժամերով ցնացած մնաց հո-  
գեվարքի բազուկներուն մէջ, գլուխը մօրը  
անկենդան կուրծքին վրայ...

Հ. Մ. ՊՈՏՈՒՆԻԱՆ

## ԵՐԴԻՔՆԵՐՈՒՆ ՏԱԿ

### Ահարոնին

Երգիներուն տակ քանզլուած հիւղերու՝  
Տրամութիւնը դես կը յածի յուրօքն.  
Եւ կը լքեմ Տասապանքին Զոհբու  
Եղբերգը՝ որ կը հծծեն տըրտօրէն:

Լըթուածներու կարաւաններն պարտասօած,  
Գըռեհներէն նոր Աղէտքի քաղաքին  
Կ'անցնին տրտում, ուղեկորոյս, մըտայամ,  
Ուտերուն վրայ առած բեռը լուս Յաւին:

Արինահոտ խրճիթներու սրզաւոր  
Երգիներուն տակ էր պիտի ալ դադրի  
Հոգիներու հծծիւնները դարաւոր:

Խաղաղութիւն խաղաղութիւն հեռակայ  
Հնձաններուն, հիւղակներուն հայրենի.  
Վաղուան Յոյսին ճանաչք ցաթեր է ահա...

## ՄՈՎ Մ'Է ՀՈԳԻՍ ՊԱՆԴՈՒԻՏ

Երվու՛ն կապոյտ շուրերուն վրայ անսահման՝  
Վերջալոյսի հով մ'ամենի կը սուրայ.  
Յուզումները կոհակներուն մեղմաձայն՝  
Հըպանցքներէն մըսկոտ հովին կ'արթնայ:

Երվեցե՛րքին աւազներուն վրայ յոր  
Աիքները ալ կը ժրքթան ուժգնօրէն.  
Օ՛, կատոր է ծովս այսահար, ահա՛որ.  
Հովերն վայրի շուրերն անծայր կը լրկեն:

Պանդուխտ հոգիս ծով մ'է արդէն ալեկո՛ծ.  
Իդճերն, յոյսերն քայքայուէր ու մեռէր են.  
Խօշ ցաւերու կոհակները մշաակո՛ծ՝

Եղբրն անոր լուս կը քերեն յամբարար.  
Հովերուն պէս որ ծովերն կը փոթորկեն,  
Գըմնէ ցաւը կ'ալեկոճէ հոգիս յար...

ԿԱՏՆՈՒՆԻ